

բայց երբ ջրեղէն սիւնը տեսայ յուզումս չի կրցայ զսպել և կոկորդա կծկեցաւ: փորձերու տուած արդիւնքէն վերջ գիւտին վրայ տարակուսիլը յիմտութիւն է, արդիւնքը չափազանց պարզ ըլլալուն և ժըխտելը, ոչ լուրջ է և ոչ պատուաւոր, սակայն կրօնաւորէ մ'աւելի հրետանիի մը կ'իյնայ արժէքը վճռել: Միայն կրնամ ըսել զործնական և գիտական արդիւնքը ամենամեծ է և զայս ես սկիզբէն իսկ իրեն ծանուցի և կոտեցայ ալ տեսնելով իր երկչտուութիւնը: Սակայն Ուլիվիի օրինակելի համեստութիւնը և բարութիւնը ճանչցողին համար զարմանալի չէ:

Կը մտղթեմ որ այս գիւտը հսկայաբայլ յառաջադիմութեամբ ֆնայ զուտ Իտալացի, որու սեփականեց նաև Ուլիվի յղացման առջի վայրեկանէն. այսպէս տալով հայրենիքի նոր ուժ մը իր անունը պանծալի և ազգու հանդիսացնելու համար բոլոր աշխարհի գիմաց, կը գրէ «Գիտիտե տեղա սերաս»:

Հ. Վ. ԽԱՆՊԵԿԵԱՆ

Այլ դառն Հեծութեան հառաչանքներով Այդ անդրնդախոր ձորերըդ լըցնեմ »:

Ու այդ ձորերուն կը հարցնէ թէ արդեօք անոնք աւելի խո՞ր են, քան իւր հոգիին անյատակ թախիծն...

Պահ մը կը տարակուսիս, թէ ո՞րքան հարագատ ու անկեղծ է թուամանանի այդ մելամաղձոտութիւնը: Բայց ո՞ր քերթողը տխրութեան պահեր չէ ունեցած:

Եւ անձ թախիծը կը մոռցուի իր յուսով արծարծուն « Գորսակի կրք »ով: Աշխատանքը անշոյշ օրհնութիւն մըն է, գուժանը վարող մշակին համար: Կովկասի մանուկը իրեն պապերուն օրհնութեան արժանի կ'ըլլայ: « Ապրէ՛ք, երեսէք, բայց մեզ պէս չապրէք... Ամէն շրջան իր ժամանակէն դժգոհ է. այդ յաւիտենական յուսահատ հոգեբանութիւն մըն է, յոյսերու ժպիտը միշտ ապագային մէջ կ'երազուի:

Ընդհանրապէս ուզած է իր տխրութիւնը երազել, միշտ վշտուր իրեն կը ներկայանան, իր աղեկտուր թախիծներու ձայնէն զուցէ, « կը խորտակի քո հոգին »...

Ու կը զթայ. չուզեր չափազանց ճնշող երգերով տխրեցնել ուրիշները. սակայն սիրով կը կարդանք իր մաղձոտ այս տողերը.

«Ես երգեցի սարի վըրա  
Ու չորացան խոտ ու վարդ.  
Անապատ է այնտեղ հիմա,  
Սե՛ւ, ամայի անապատ.  
Հառաչանքից այլուած սարում  
Էլ ծաղիկ չի դալարում »:

Ու մերթ՝ կ'ուզէ մոռանալ տխրութիւնը, կ'անրջէ բոյր, զեփիւռ և արշալոյս ոսկեվառ, սակայն սիրտը բռնած են դեռ հառաչանքներ և սև գիշեր... Սիրուն է « Ժպտան արքեր » քերթուածը, բանաստեղծ ժպտուն աչքերը կը համարի կորստեան անդունդին ծայրը բացուած ծաղիկներ... որոնք խաբած են շատ մի միամիտ քերթողներ:

Լորէնցօ Սթէքէթթի զբած էր այս սրբուտաշարժ երգը.

## ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

Կովկասի բնագեղ տեսարանները հզօրապէս ազդած են ուս նշանաւոր զրոգաներուն վրայ, մեր բնիկ կովկասցի հայ հեղինակներն ալ հասարակապէս ներշնչուած են այդ բնագաւառի պատկերներէն:

Կովկասի լեռները թունդ կը հանեն թուամանանի հոգին. ասի ինքզինքը բախտէն հալածուած մը կը համարի. այդ հայրենի լեռները իր մանուկ օրերուն վեհափառ դայեակն կ'անուանէ, որուն կը նուիրէ իր ծանրաթախիծ իրձերը. կ'իյնայ այդ լեռներուն գիրկը.

«Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով քո ծաղիկներին ծաղիկ աւելցնեմ,

«Quando cadran le foglie e tu verrai  
 A cercar la mia croce in camposanto  
 In un cantuccio la ritroverai.  
 E molti fior le saran nati accanto.

C'ogli allora pe' tuoi biondi capelli  
 I fiori nati dal mio cor. Son quelli  
 I canti che pensai ma che non  
 scrissi,  
 Le parole d'amor che non ti dissi».

Թօսթիւն երգով անմահացուց րանաս-  
 տեղծին այս ցերթուածը, որ աշխարհիս  
 ամէն կողմ ժողովրդականացաւ, և անշուշտ  
 Ռուսաստանի նուագահանդէսներու մէջ  
 շատ անգամ թարգմանուած բառերով լը-  
 սուած է շատերէն, նոյնը լսած պիտի  
 ըլլայ նաև թումանեանց, որով ներշնչուած  
 գրեր է գրեթէ ամբողջական նմանողու-  
 թեամբ իր «Երե մի օր» այս ցերթուա-  
 ծը.

«Եթէ մի օր, անուշ ընկեր,  
 Գաս այցելու իմ շիրմին  
 Ու նորարոյս վառ ծաղիկներ  
 Տեսնես փրուած չորս կողմին,

Դու չըկարծես թէ հասարակ  
 Ծաղիկներ են ոտքիդ տակ,  
 Կամ թէ գարունն է այն բերել,  
 Իմ նոր տունը զարդարել:

Նրանք չերգած իմ երգերն են,  
 Որ սրտու՞րս ես տարայ,  
 Նըբանք սիրոյ այն խօսքերն են,  
 Որ դեռ չասած ես մեռայ:

Նրանք իմ ջերմ համրոյրներն են,  
 Այն աշխարհից ուղարկւած,  
 Որի համբէն քո առաջև  
 Գերեզմանով է փակւած...»

Վերջին և երկրորդ տուններն յաւելում-  
 ներ են, որ իսկական նիւթին անւելի զարդ  
 մը չեն տար, այլ նոյն իսկ կը փաստեն  
 պարզութիւնը, ինչ որ կայ ընդօրինա-  
 կուած միւս երկու տուններուն մէջ:

Քանաստեղծը շուտով կը յուսահատի.  
 Թումանեանէն առաջ Գամառ-Փաթիպա  
 ազգային վերակենդանութեան համար ուժ-  
 գնօրէն բամբուռահարած էր, բայց այդ եր-  
 գերէն վերջը, ահա ամբողջ թուրքահայ  
 ժողովուրդը համիտական հալածանքին են-  
 թարկուած, Հայաստանի և Փոքր Ասիայի  
 ամէն կողմերը արիւններու մէջ կը լողայ,  
 յոյսերը կը մարէին, թումանեան այս  
 տխուր պարագայներուն մէջ «Մեր ևս-  
 խորդներին» ցերթուածով՝ քրանի կու տայ  
 հին րանաստեղծներուն որոնք ոսկի և  
 ըազներով կ'ապրէին և կ'երգէին.

Չեր թարմ երգերում կար մի հայրենիք,  
 Խըրրիստ, վեհապանծ, թէպէտև գերի,  
 Եւ ձեր քընարի ձայններն երջանիկ  
 Լիքը հըրճւանքով գալոց օրերի:

Այս, նա յօշոտեց մեր աչքի առջև  
 Եւ մեր ըզգայուն սըրտերն իրեն հետ,  
 Ոսկի երազներ, միրաժի նման,  
 Մեր անապատում չըքցան անհետ»:

Քնական էր նոր ցերթողներու ջլա-  
 տումը, զի կը տեսնէին որ ամբողջ հայ-  
 րենիքը կը նահատակուէր ու քրիստոնեայ  
 տէրութիւնները պատճառ կ'ըլլային քրիս-  
 տոնեայ ցեղի մը ջնջուելուն. ոսկիի կուռքը  
 հօգորսպէս նոր քուրմերու երկրպագու-  
 թեան կ'արժանանար...

Իր տխրութիւնը յայտնի է, ունի երկու  
 տեսակ յուսախաբութիւն, նախ սիրահա-  
 ըական, երկրորդ ազգասիրական. կ'ըսէ  
 իր սիրած քուրմին.

«Իս էլ վիրաւոր գընում եմ փախած՝  
 Անյայտ օրերի խաւարի ընդդէմ,  
 Ամէնքից զըզւած, ամէնքին թողած  
 Քիզ էլ կը թողնեմ...»:

Ու յուսահատ, լքուած ամէն յոյսերէ՝  
 կ'երթայ սև գիշերին առջև սիրտը բա-  
 նալու...

Ու ուրիշ ցերթուածի մը մէջ կ'ըսէ.

«Ինկնում է ճընար մեր մատաղ ձեռքից  
Ինկնում են սրբոսից եւ երգ, եւ Աստուած» :

Այս յուսահատ իր խօսքերն է ըսած,  
երբ ազգին ազատագրութեան մասին այլ  
ևս միտիթարական ակնկալիք մը չէր տես-  
նար...

Հին ու նոր զբոսայգիները ցեղի մի ինքնա-  
բուխ քնարերգութիւնը կը համարիմ. մենք  
ալ մեր քնարչաբարձի մէջ ունինք շատ ա-  
ռասպելներ համատուտ կամ երկար պատ-  
մութիւններով, դժբաղդարար մեծ կարե-  
ւորութիւն տրուած չէ զանոնք զքական  
ձևով վերակենդանացնելու. բանաստեղծ  
թուականները այդ զբոսայգիներէն մէկը «Այս-  
բումար» զրի կ'անուէ:

Իրոյստ յաղթուողին հոգեբանութեան օ-  
րինակն է «Արծիւն ու կաղնիկ» ճերթուա-  
ծին նիւթը:

Ապարան բառի ստուգարանութեան (Ան-  
պարան) ճերթուածը «Ղառաւորի կանրեղ»  
աւելի հետաքրքրական կարելի էր ընել,  
զի նիւթը ինքնին ըստ աւանդութեան շատ  
գեղեցիկ է, սակայն բանաստեղծը չէ կըր-  
ցած գրական գեղեցիկ ձև մը տալ անոր:

Կազելի մտքով հիւսուած է «Փարիս-  
նա » բանաստեղծութիւնը: Գուրգուրալի  
պատմութիւն որ զրի առնուած է, նիւթը  
դարձեալ աւանդական առասպել:

Սարերուն վրայ կը բնակէր ճերմակ  
ամրոցին մէջ Փարվանա արքան. որ ու-  
նէր աղջիկ մը. «ոչ մի որսկան դեռ իրեն  
օրում այնքան գեղեցիկ եղնիկ չէր տե-  
սել». սարերուն մէջ է հօրը բող անըրման  
զարդէն էր այն. Ժողիկ ու բող ձերունի  
արքայ հօր. սաի դեպպաններ կը ղրկէ  
դէպ ի ամէն ամրոց, ամէն արքունիք, որ  
երթան գտնեն քաջ մը արժանաւոր փե-  
սացու իր շնաշխարհիկ աղջկան: Կովկասի  
շատ կարիճներ գէնքերին առած կու գան  
կը շարուին Փարւանայ թագաւորին ապա-  
րանքին յանդիման. ժամ մը կը սպասեն  
նա մը արցման ելլելով ամենէն քաջը արժա-  
նանայ այն մեծ բաղդին: Փողը կը հնչէ.  
և դրանիկներ, նաժիշաներ, ու թագաւորը  
իւր քնքուշ աղջիկն առած հանդիսական-  
ներուն կ'երևան:

ճերթողը այս առասպելապատում բանաս-  
տեղծութեանց մէջ կը դնէ իր փափուկ  
հոգիէն ամենէն անուշ աւիւնը, ներշնչ-  
չուած է տեղական աւանդութեանց գե-  
ղեցկութիւններով:

Փափուկ քնարերգութիւն մըն է իր  
«Անուշ» բանաստեղծական երկար գրուած-  
քը:

Նիւթը գեղեցիկ է, մերթ ընդ մերթ  
բանաստեղծը խանդոտ ոգևորութեամբ կ'եր-  
գէ երկու սիրահարեալներու տրտմազին  
թախիծը, բայց ամբողջական հանգոյցը  
թույլ է, ընդհատուած է աշուղային քաղ-  
ցրութիւնը:

Մի է նոյն տպաւորութիւնն ունի նաև  
իր միւս երկար բանաստեղծութիւնը «Դեպի  
սևնունք», ուր իմաստասիրական լուրջ և  
առողջ խոհական մտքերը սիրուն զարդեր  
են ճերթուածին ամբողջութեան, ըստ ճեր-  
թողին՝ իրականութիւն և անըջանք հա-  
մահաւասար պատրանքներ են, ամենայն  
ինչ անհունին մէջ կը փոշխանայ կ'ոչնչա-  
նայ: Արեւնայն ինչ երազներու հովտին  
մէջ կը սուզուի, անմահութիւն չկայ այս  
իրական աշխարհիս վրայ...

Սասունի քաջազուն դիւցազն Դաւիթի  
քնարերգական պատմութիւնը ունի զա-  
նազան վարեանդներ. բանաստեղծ թուա-  
նեանց ալ փորձած է գրական ձևով պատ-  
մել զայն: Իր այդ ժողովրդական դիւ-  
ցազներգութիւնը ծանօթ է Սասունցի Դա-  
ւիթը վերնագրով. ո՞վ է այդ Դաւիթը:

Քառասուն տարի Սասունի սարերուն  
վրայ կ'իշխէր Արիւծ Մըհեր՝ ձերութեան  
օրերուն մէջ երկնային պարգև կ'ունենայ  
կորիւն մը, զոր կ'անուանէ Դաւիթ, ու  
ինքը մեռնելու ատեն իր ամբողջ երկիրը  
և որդին կը յանձնէ եղբորը Զէնով Օհա-  
նին, բայց սաի շատ վախկոտ՝ քնաւ թըշ-  
նամիներուն չի դիմադրեր, շուտով վրան  
կու զայ Մարբի անյաղթ թագաւորի բա-  
նակը. և Օհան ստրկացած՝ ամբողջ Սա-  
սունը կը յանձնէ թշնամիին. ու Մարբի  
թագաւորին բանակը քարուքանդ կ'ընէ  
Արիւծ Մըհերի շէն ու զուարթ երկիրը:  
Սասունցիներուն մէջ միայն մանուկ Դա-

փթր քաջարար կը դիմադրէ, Մըսրա-  
Մեկեքին չի հնազանդիր.

«Մենակ Դաւիթը, ինչ արին, չարին,  
Մօտ չեկաւ դուշման Մեկեքի թըրին:  
Էկան քաշեցին՝ թէ զօռով տանն,  
Թափ տրաւ, մարդկանց զրցեց զէս ու զէն,  
Փոքրիկ ճըկոյթը մի քարի առաւ,  
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռաւ»:

Մըսրի թագաւորը կը զարհուրի, ու  
կ'ըսէ իր զօրավարներուն, «Թէ իմ գլխին  
փորձանք զայ մի օր, էս օրը վըրկայ,  
սըրանից կը գայ»: Դաւիթ երբ այսպէս  
սարսափ կ'ազդէր թագաւորին՝ տակաւին  
«Մի մանուկ էր եօթ-ութ տարեկան»...  
Ուր կը մեծնայ, կ'իմանայ որ ատենով  
իւր հայրը ամբողջ Սասունի լեռներուն և  
հարստութեանց տէրն է եղբւր, կ'իմանայ  
իւր որբ ըլլալը, կ'իմանայ թէ ինչպէս  
Մըսրի թագաւորը կործանած էր Սասու-  
նը. հօրեղբայրը կը պատմէ անոր ան-  
ցեալի զէպքերը. ու Դաւիթ հօրը փառքին  
նախանձախնդիր մնալով, աշխատուորներ  
ժողվելով Սասունը կը ծաղկեցնէ: Եւ ահա  
դարձեալ Մըսրայ Մէլիբը այս լսելով,  
Սասունի վըրայ կը խուժէ, Դաւիթ վըրայ  
կը հասնի և կ'որոտայ այս խօսքերը.

«Կորէ՛ք, զնացէ՛ք, դուք Մըսրայ շընբր...

Հօրեղբայրը՝ Զէնով Ռհանն կ'երևի ա-  
մնաթոյլ արարած որ իսկոյն իր հան-  
զրստութեան համար ամբողջ երկրին ժո-  
ղովուրդը և հարստութիւնը կը յանձնէ  
թշնամիին. անոր հակառակ Դաւիթը  
քաջարար կը պատերազմի, ու Մըսրի  
թագաւորը բոլորովին կը խայտառակուի,  
որով աւելի հզօր բանակներով կու գայ  
Սասուն և ահա լեռները կը ճերմկնան  
վրաններու բազմութիւնէն. Դաւիթ կը  
հազնի իր զէնքն ու զրաչ:

Եւ այդ պատրաստութեամբ կը հասնի  
թշնամիին քով, ուր ահաւոր ջարդ կու  
տայ:

Եւ բանակին մէջէն խոհական ծերունի  
մը Դաւիթին կ'ըսէ.

«Թագաւորն է քու թըշնամին,  
կըռիւ ունիս — իր հետ արա,  
Հէր ես քաշում թուր-կայծակին  
էս անճարակ խալխի վըրայ»:

Դաւիթ կը համոզուի անոր խօսքով և  
կ'իմանայ թագաւորին ուր ըլլալը. հոն  
կ'երթայ Դաւիթ և կ'իյնայ ծուղակը  
որ խոր հոր մըն էր, բերանը ցանցով  
փակած վըրան փափուկ զորք մը փռած:  
Թագաւորը իր չար նպատակին հասնելով  
ծիծաղելով կ'ըսէ.

«Իէ թող հիմի զընն՝ խաւար  
Հորում փըթի, էնքան մընայ:  
Ու ահադին մի ջաղացքար  
Բերաւ, դըբաւ հորի վըրա»:

Սասունցի Դաւիթը ունի գերբնական  
ուժ, ունի երկրին պաշտպան երկնային  
սուրբեր. և ինչպէս կարելի էր որ քա-  
ջազուն դիցազր այդպէս միամտօրէն բան-  
տարկուի. կը թողում որ բանաստեղծը  
պատմէ, թէ ինչ վախճան ունեցաւ այդ  
Սասունի դիւցազր:

Յետով կը կարդաս իր «Պօետոս ու Մոս-  
սակ» քերթուածը զի կը տեսնես բանաս-  
տեղծին լըումը և արծաթին յաղթանակը:

\*  
\*\*

Բանաստեղծ թումանեանց, — Հոս ար-  
տատպուած քերթողական նմոշներն ալ  
արդէն ցոյց կու տան — ունի անոյշ ոճ մը,  
կը նմանի զմայլելի դաշնակի նուագահա-  
րութեան, միայն թէ երբեմն կը զգաս որ  
դաշնակին լարերը աւելի խնամքով լա-  
րուելու և ներդաշնակութիւնը գանալու  
պէտք ունին:

Հ. Ս. ԵՐԵՄ.